

ՍԷՐ ԶՈՒՆԻՆ ԵՒ ՍԷՐ ԿԸ ՔԱՐՈՉԵՆ

Սովորաբար, մարդիկ կը խօսին սիրոյ մասին եւ սիրոյ պատգամներ կու տան հանրային ու սրբազն քեմերէն, եւ սակայն, ՄԱՐԴԸ ԶԵՆ ՍԻՐԵՐ:

Ամենախիստ որակումներով կը դատապարտեն մարդկային իրաւոններով բռնաբարողները, բայց չեն վարանիր ու խղճահարիր առաջին իսկ առիթով ոտնակոխել զանոնք:

Կը նկատեն մարդիկ գոյնզգոյն դիմակներով ամէն շրջանակի մէջ, որոնք բարեացակամութիւն կը ցուցադրեն օժանդակելու բարեսիրական նպատակներու, բայց դիւրաւ կը հաստատեն անոնց պատրաստակամութեան մէջ քողարկուած մթին միտում մը, մարդը եւ նպատակը շահագործելու:

Մարդու մը սէրը, երբ շահաւորուած է Աստուծոյ հաւատքով, որքան ալ իր շրջապատի հակազդեցութիւնները անքեկանելի ըլլան, սէրը չի կորսնցներ իր երկնային շողարձակումը:

Ներկայ շփոք ժամանակներուն, ո՞ր ուղղութեամբ ալ աչքերդ սեւեռես, որոշապէս, կը տեսնես ընկերային բարքերու բարոյականը ապականող տգեղութիւններ ու չարաշահութիւններ:

Ո՞վ չի կարդար, կամ չի լսեր հեռուստատեսիլի կայաններէն հաղորդուած մտակորոյս երիտասարդութեան արատաւոր գործունէութեան այլանդակութիւնները:

Հակառակ, որ շոայլօրէն կը վայելենք գիտարուեստին ընծայած ապշեցուցիչ իրագործումները ու կ'ապրինք անսպառ առատութեան մէջ, բայց եւ այնպէս, ոչ մէկ մարդ գոհ է իր ապրել ակերպի հանգստաւէ պայմաններէն:

Գիտենք, որ անխառն սիրոյ մէջ՝ կան այն բոլոր տարրերը, որոնք կրնան

մարդկային կեանքին մշտատեւ նառագայթում տալ, դժբախտաբար, սակաւաթիւ բիշերն են, որ կու տան իրենց սրտին այդ անրիծ սիրոյ արտայատութիւնը:

Հին դարաշրջաններուն, ոչ միայն սուրբերը, այլ բարեպաշտ մարդիկն անգամ իրենց աղօրանուէր վերացումով կը յարէին աչքերը երկինք ու կը բերէին աստուածային շնորհներն ու օրինութիւնները իրենց բարքերուն մէջ:

Ժամանակակից մարդը՝ արծուերոիչ կը սուրայ ու բնաւ ուշադիր չէ, թէ այդ սրաբոիչ վագֆին մէջ, ի՞նչ սրբութիւններ կ'ընդունէն, ի՞նչ նուիրագործուած արժէքներ կը շրջէ, ի՞նչ վիշտեր ու վերքեր կը բողու ետեւ: Ու կը վագէ հեւասպառ՝ անյագուրդ շահը սեւեռակէտ ըրած, կը փորձէ անցնիլ բոլորէն առաջ ու երեւալ ամէն բանի մէջ ախոյեան:

Ինչ որ կու տայ բարոյագուրկ կեանքը օրը օրին՝ շոայլօրէն կը մսխէ եւ հոգ չըներ, թէ ո՞րքան դառնութիւն կայ այդ մահացու մատուցումին մէջ:

Ինչ որ սակայն նշմարտութիւնը կու տայ իր արեւափառ շողերով՝ երկու ձեռքով աչքերը կը գոցէ, որ չտեսնէ լոյսը:

Նիւթապաշտութիւնը վարագուրած է իր հոգիին բոլոր լուսամուտները, որ առաջինութեան շող մը չքափանցէ անկէ ներս: Կարծես զգայնութենէ զուրկ մարմին մըն է, որ չուզեր սիրել ու սիրուիլ, յարգել ու յարգուիլ, ներել ու ներուիլ: Հասեր է հանգրուան մը, ուրկէ անդին կը տեսնէ իր կեանքին խաւարակուռ վախճանը:

Անոնք, որ երեսանկեալ իմկեր են գետին ու շաղախուեր են հողին հետ, ի սպառ կորսնցուցեր են իրենց մարդկային գիտակցութիւնը եւ խղճահարութեան

զգացումը:

Զեն հասկնար, որ սիրոյ շերմութենէն զրկուած սիրտ մը, որքան հեռու կը պահէ զիրենի կենսուրախ կեանքի ոգեւորութիւններէն եւ որքան սիրով առցուն սիրտ մը կը մօսեցնէ զիրենի՝ սուրբ ուրախութիւններու վայելֆին:

Սէրը՝ պէտք չէ ըլլայ միայն մեր կեանքին մէկ կտորը եւ ոչ ալ հաւատքը՝ աղօտալոյս երագ մը մեր հոգիին մէջ:

Երբ սէրը հաւատքով ջահաւորուած չի շարժիր, ոչ մէկ դրական արդիւնի կրնայ տալ եւ ոչ ալ կրնայ ոգեւորուիլ ու ոգեւորել սիրոյ կարօտ հոգինները:

Սիրոյ լեզուն պիտի սորվիս ու խօսիս, որ մարդիկ լսեն, հաւատան ու հետեւին խորհուրդներուդ: Եւ պիտի խօսիս սիրոյ տրոփումներով եւ ոչ թէ շրբնային բարբառով:

Երբ սէրը կը դառնայ մեր կեանքին նառագայթող ազդակը եւ մեր ամենօրեայ ապրումներուն մէջ կը բացայայտուի հանրանուէր զոհողութիւններով, այն ժամանակ կեանքը իր բոլոր երեսներով պիտի ժպտի ժեզի եւ աշխարհի վրայ մթաստուեր անկիւն մը պիտի չտեսնես:

Երբ սէրը սրտիդ մէջ կ'երգէ սիրոյ մեղեղին, երկրի վրայ ոչ մէկ աղմուկ կարող է խանգարել զայն, եթէ նոյնիսկ ամպածրար երկինքը որոտայ ու երկիրը ահեղասաստ շարժերով ցնցումներ ստեղծէ:

Երբ մարդ չի հասկնար, որ այս անցողական կեամբի ուղեւորութեան մէջ նախասհմանուած է սիրոյ առաքելութիւնը կատարելու, աւելի նախընտրելի պիտի ըլլար բնաւ ծնած չըլլար ու չտեսնէր իր կեանքին ողբերգութիւնը արժանաւորներու շրջանակին մէջ:

Շատ մարդիկ՝ այս օրերուն գտեր են, առանց սիրոյ ապրելու փշոտ ու տղմոտ նամրան եւ հպարտ են, որ անտարբեր են ու իրենց ժողովուրդը ու հայրենիքը չեն սիրեր ու խղճահարութիւնը

չունին իրենց սիրտը եւ խակը բանալու թշուառութեան առջեւ:

Ոմանց բանականութիւնը՝ այն աստիճան հաշմած է, որ անտարբերութեան մէջ կը տեսնեն հանգստաւէտ կեանքը եւ մեկուսացման մէջ իրենց շահը եւ ապահովութիւնը:

Անոնք գտեր են պարտէ ու պատասխանատուութենէ խուսափելու դիւրին ու կարճ նամրան եւ հոգ չեն ըներ, թէ ուրիշներ ինչ կը մտածեն իրենց ապրած անմարդկային ապրելակերպին մասին:

Նիւթական ինչ ցած մակարդակի վրայ ալ գտնուի մարդ, պարտաւոր է կեանքը ապրիլ իրարօնութեան սկզբունքով եւ պէտք է յօժար ու պատրաստ ըլլայ խղճահարութեամբ խոնարհելու եւ նկատելու փորձութեան հնոցին մէջ զրկանքներէ զարմուած մարդոց դժբախտութիւնը:

Զեմ գիտեր ինչո՞ւ, երբ ազգային սրտաշարժ աղէտի մը դիմաց կը գտնուինք, բոլորին ուշադրութիւնը՝ ինքնարբարար կը կեղրոնանայ հարուստ դասակարգի մարդոց վրայ: Կարծես թէ միայն անոնց նակատագրուած է թշուառութիւնը բառնալու պարտականութիւնը եւ այս յանցապարտ ընթացքէն շատ շուտ կ'անցնինք աւելի ծանրակշիռ մեղք մը գործելու: Կը ջանանք սեւեռարիք նայիլ ու լուսամկարել անոնց բոլոր շարժումները, թէ մէկը կամ միւսը, ո՞րքան պիտի նուիրաբերէ, ու ե՞րբ կամ ի՞նչ չափով պիտի կատարէ իր խոստումը: Անցուշտ, այս պարագային խծրծանքը որդի պէս կը շարժի եւ պատրաստ է մրոտելու նուիրատուներուն արժանապատութիւնը, որ չեն զոհարեր իրենց դիրքին համապատասխան չափովը:

Մարդկային կարօտութիւններուն սատարելը՝ ամէն անհատի պարտականութիւնը պէտք է ըլլայ: Աղքատը անգամ կրնայ իրմէ աւելի չքաւորի մը օգնել, եթէ իր մէջ խղճահարութեան զգացումը

կը շարժի սիրոյ տրոփումներէն իրանուած:

Մարդասիրութիւնը միայն ուներին առանձնաշնորհումը չէ: Այդ զոհողութեան մատուցումով հաւասարապէս պէտք է երեւան թէ՝ հարուստը եւ թէ՝ աղբատը:

Հարուստը պիտի տայ իր աւելորդէն, աշխատաւորը պիտի տայ իր համեստ թշչակէն եւ չքաւորը իր փանաքի խնայողութենէն:

Այս երեք դասակարգերն ալ՝ համաձայն իրենց կարողութեան, որքան առատածեն նութեամբ նուիրաբերեն, հաւատացէք՝ «փէնի» մը անգամ պիտի չպակսի իրենց դրամագլուխէն:

Հացակարօտ ժողովուրդի մը թշուառութեան առջեւ ցուցադրուած վարանումը կամ մտահաշիլ մարդկային նկարագիրը արատաւորող ամենէն պժգալի թերութիւնն է:

Եթէ ունեցածդ միայն օրապահիկ հաց մըն է, կիսէ ու կշտացուր ժեզմէ աւելի քաղցեալը: Հաւատա՛, որ այս գրառատ վեհանձնութիւնդ շուրի վրայ պիտի չգրուի ու ջնջուի, այլ ժու հաշույդ ուկետառ պիտի արձանագրուի երկնային տոմարներուն մէջ:

Խօսնով ու խոստումով եղած բարեգործութիւնը, մերք կ'առաջնորդէն մեր քայլերը այնպիսի քաղաք մը, որուն անունը ... ե՛թեք է:

Սէրով լեցուն կեանք մը պէտք է ապրիլ եւ միայն այս պէտք է ըլլայ մեր ճգտումը եւ առաքելութիւնը երկրի վրայ:

Սիրոյ բոլոր գործերը սերմնահատիկներ են, որոնք կը սաղմնաւորուին, կը բողոքին ու կը պտղաբերին առաժինութեան արգաւանդ հողերու վրայ:

Մարդ պիտի չմեկնի այս մեղապարտ աշխարհէն բարոյապէս կատարելագործուած, մինչեւ անգամ,

երէ եկեղեցւոյ կողմէ սուրբ հոչակուած ըլլայ:

Մեղքին մանրէները ամէն ժամանակ պիտի արշաւեն ու խուժեն մեր կեանձնէն ներս ու պիտի չքողուն, որ աստուածային սէրը հրաշագործէ սիրտերու մէջ:

Հետագայ մանրավէպը ցոյց կուտայ, թէ եգիպտացի ժողովուրդը ինչպիսի սիրով ու յուզումով հետեւցաւ եգիպտոսի վարչապես նուպար Փաշայի փառաշուր յուղարկաւորութեան, ՀԱՅՐԻԿ, ՀԱՅՐԻԿ բացականչելով:

Իր մարդասիրութիւնը եւ վեհանձն հոգին՝ դարձուցեր էին այս մեծանուն հայը ժողովրդանուէր դէմք մը արարական աշխարհի մէջ:

Նուպար Փաշա՝ օր մը կ'այցելէ հիւանդանոց՝ պատերազմէն նոր վերադարձ վիրաւոր զինուորները սփոփելու նպատակով: Մի առ մի անոնց ձեռքերը սեղմելէ եսթ, կանգ կ'առնէ վիրաւորի մը մահեակալին ժով, որ կը ժնանար եւ հաւանարար տեղեկութիւն չուներ վարչապետին այցելութենէն:

Փաշան՝ նկատեց որ անկողնէն վար կախուած վիրաւորին ձեռքին մէջ թուլը մը կայ, ծոեցաւ, առաւ եւ ուշադրութեամբ ժննեց: Հաշուեցոյց մըն էր հետեւեալ պարունակութեամբ:

- Տան վարձք՝ մէկ ոսկի
- Հացագործին՝ կէս ոսկի
- Մսագործին կէս ոսկի, - կարմավաճառին՝ կէս ոսկի: Եւ չքաւոր զինուորը կը վերջացնէր հաշուեցոյցը, հետագայ յուսահատական հարցումով՝ Ո՞Վ ՊԻՏԻ ՎՃԱՐԵ ԱՅՍ ՊԱՐՏՔԸ:

Նուպար Փաշա՝ իսկոյն իր ժովը կեցող սպայէն գրիչը կ'առնէ եւ հարցումին դիմաց կը գրէ... ԵՍ ՊԻՏԻ ՎՃԱՐԵՄ: Կը սորագրէ իր անունը, ՆՈՒՊԱՐ ՓԱՇԱ:

ՎԱՐԴԱՆ Ա. ՔՃՆՅ. ՏԻՒԼԿԵՐԵԱՆ